

դարերէ ի վեր անշշապիկլ մնացած հայ ծէն ինչպիսի խոչ ու խոթ կը յարուցանէ զիքը հետազոտել ուղղին գրքին առջեւ . . . մանաւանդ թէ պետք ենք հստափանիլ որ այս համառատ տեսութենէն կարլի և ինչ ինչ անժանօթ եղած բան լուսուրեկ: Յ Յօրուանաբին իւր այս աշխատափրութեան համար օգտուած է ի մասնաւորի ժամանակութեան հին հասհանգներէն, ձեռապիրներէ եւն: Առ այժմ՝ համառատի ընդհ. տեսութիւն մին է շարութեաններու, երբ շախակի գրդեմա, ունի յայունու կուտասուուրման հորդեմա, ունի յայունու կուտասուուրման հորդեմա (Թառը՝ 123) մասին: Դարձեալ շարականներու տաղաչափութեան վայս կը խօսի, անոնց մէջ երեք տեսակ՝ վշտալ, վանային կամ թուուան եւ լուսուուն շարական զանազաններով Բայց թէ՛ ւեպիկ շշաներն երածութեան բազերէն առնուած են լու առողջական համար, պայտ շնորհեալ եւ անհիմն ենթաթութիւն մին, որ այսու իւր մի եւ եր պաշտպանները . . . Համեմատութեամբ աւելի ընդհանրած կը խօսի ժամանակութեամբ մասին: Օգտակար է գիտաւալ թէ ժե՞ գարուն սկիզբները մեր նախիր սկսմ էն օրհութեան վերջ քաղաքանք կցել, թէ՛ Հանգատան ժամանակ ժդու գործարքուն հայուցաւ թէ, շարական յօրինուներու կամբէն կախում ունեցած պիտի ըլլայ տան վերջ ալզւունը կցել կամ չկցել. թէեւ այս ալ ոսոյց է թէ օտար ձեռքեր եւ անշարիք տեղեր ուիւթեան ներմանեած են: Սաով գուցէ մեխուի նմանապէս շախական, կարծեեալ շարականներուն մէջ (որոց ըստ Պ. Խաչինցի մինչեւ ժ. գար տեսած են) տեսնուած անշափակութիւնը, որ իրապէս շախական եղանքներէն շատ աւելի են թուով. Ցող տանը բարդապին անմիանա մնացած կամ անկատար մնացած կոտրները . . . Կեշանուն Սեւ մարդք իւր գահանայական իրնդի, խորագով (էջ՝ 242–50) յօրուառով կենցուիմախու Սերուկեան Սրբան. արքային անցաներու սյոյն նիւթին վայս գրած մէկ գրքին: Յ. Խմբագրապետ գրած է “մի էջ ներսին դպրանոց պատմութիւնից” (էջ՝ 281–59), գարուցակն վրացի թեան մամին ծագած ինչ իւր դրաց լուծոււմ: Բժ. Լ. Տիգրանեանց սկսած է թարգմանել Գեօթէի մէկ թատերախաղը — “Տօրուառո Տասոս” (էջ՝ 260–82) մաքուր ուռահայ լեզուա: Պատմական բաժինը կը պիտ նախ զննապան նիւթեռու վայս գրուած նամակերպ (էջ՝ 282–90). Պ. Ա. Տէկ Միքելեան փոքրած է Սայ Աստանայի իշխանածողովին, մասին յօրուած մը գրել (էջ՝ 290–316), սասպին ներսուի մէջ բաել որ գիտական որեւէ արքէ ըսուն, այլ կողմանալութեամբ գրաւած պատմագրութիւն էն է, որ գժախտաբար շատ ցաւարի հետեւթիւններ կրնայ աւենեալ, Հասարակութեան միոքը ծուռ ու սխալ գաղափարներով նախապաշտելով, Եղուոյս չի վերաբերի ամերոջ յօրուածը վերն վար քննա-

դատել որ կրնայ զմեզ շատ հեռուները տանիլ . . . Սակայն աշշապի կ'ուզնեց հս ծանրութեամբ շեշտել, որ Գիտութիւնը կամ արհասարակ շմարտութիւնը՝ իշնի հետ շփոթելու չէ . . . ահա կետ որուն մեր ազգին գրագետ գտաւուն մեծ մասը մասպիս եղած չէ եւ այն — ի վաղուց հետեւ:

Մարդ գրութեանց բաժնին մէջ կը տեսնելու Ստ. Կալարեանցին նախնկերը (317–24) Պ. Ա. Քարամանին մատենախօսակար (էջ՝ 324–44) իսկ

ույլ եւ այլք, ի մէջ միշտեւ արքանի է ի մասնաւորի Պ. Ա. Տէկ Միքելեանի “Լուսայ, ի անցեալ թուոյն մէջ գրած “Ծիրակաւանու ժողովը” յօշգուածանութիւնն ընդգետ “Բազմութիւնի պայման” իւր մեզ շատ գժուարին է առ այժմ Յ. Օնեկեցի եւ Յ. Մանազկերպություն նշյան կամ առարեք անձնաւորութիւնը ըլլայուն մասն վերթական որոշ վճռ մը տալ, մանաւանդ եթէ միտ դնելու ըլլայունը որ մինչեւ անդամ Մանազկերտի թողովյոյն գյուղութիւնը հաստատ հիման վայ յիշած չէ “Ցաւելուած պին մէջ գրձեալ կը շարունակուի Դաւթեան Սրբան. արքայի կանոնց Ս. Ժողովը (էջ՝ 33–48) աշխատափրութիւնը. իսկ Յ. Սուչէ գրու ի Կոյր երածիշուոր, թարգմանութիւնը (էջ՝ 113–206) կը վերջանայ ներկայ թուով:

Հ. Գ. Խար:



## ՎԵՎԱՎԵՎՎՆ ԾԵՍՈՈՒԹԻՒՆ

Վիճանա, 31 Մարտ 1901:

Անգլիա-Ծրանախայ: Անգլիոյ նոր թագաւորը փետր. 25ին Գերմանիա այցելց, իւր հիւանդ քոյրը տեսնելու, ընդ նմին փոխադարձ այցելութիւն ընելով Գերմանիոյ կայսեր, որ անապարած էր նրուներգի որվ ֆրիդրիխնով դղնակը, զինքն ընդունելու նամար, որին ետքը շաբաթական՝ թագաւորը իւր բերլինի արձակաւ՝ թագաւորը իւր բրոջ հետ առանձին թուով: Թագուփրգը շատ պայտ ընդունուելու մէջ բառի իւր գուցէ մեխուի նմանապէս շախական եւ անշարիք տեղեր ուիւթեան ներմանեած են: Սաով գուցէ մեխուի նմանապէս շախական, կարծեեալ շարականներուն մէջ (որոց ըստ Պ. Խաչինցի մինչեւ ժ. գար տեսած են) տեսնուած անշափակութիւնը, որ իրապէս շախական եղանքներէն շատ աւելի են թուով. Ցող տանը բարդապին անմիանա մնացած կամ անկատար մնացած կոտրները . . . Կեշանուն Սեւ մարդք իւր գահանայական իրնդի, խորագով (էջ՝ 242–50) յօրուառով կենցուիմախու Սերուկեան Սրբան. արքային անցաներու սյոյն նիւթին վայս գրած մէկ գրքին:

Յ. Խմբագրապետ գրած է “մի էջ ներսին դպրանոց պատմութիւնից” (էջ՝ 281–59), գարուցակն վրացի թեան մամին ծագած ինչ իւր դրաց լուծոււմ: Բժ. Լ. Տիգրանեանց սկսած է թարգմանել Գեօթէի մէկ թատերախաղը — “Տօրուառո Տասոս” (էջ՝ 260–82) մաքուր ուռահայ լեզուա: Պատմական բաժինը կը պիտ նախ զննապան նիւթեռու վայս գրուած նամակերպ (էջ՝ 282–90). Պ. Ա. Տէկ Միքելեան փոքրած է Սայ Աստանայի իշխանածողովին, մասին յօրուած մը գրել (էջ՝ 290–316), սասպին ներսուի մէջ բաել որ գիտական որեւէ արքէ ըսուն, այլ կողմանալութեամբ գրաւած պատմագրութիւն էն է, որ գժախտաբար շատ ցաւարի հետեւթիւններ կրնայ աւենեալ, Հասարակութեան միոքը ծուռ ու սխալ գաղափարներով նախապաշտելով, Եղուոյս չի վերաբերի ամերոջ յօրուածը վերն վար քննա-

միայն ճողոպրել՝ այլ եւ իր այժմուկայանը՝ լիով միոյ մէջ ծածկել։ Բուրբուռն համակրողները, վայրկեան մը սկսան փախնալ, եթք հաստատեցաւ Բոթայի եւ Կիշնըրի միջեւ հաշոտոթեան մասին բանակցութեան լուրը։ Այս բանակցութեան մասին անգոյ, հնանգիրն երկար ատեն լրտ մասց, եւ շաբաթներ վերջ յանկարծ լսելի եղաւ Բոթայի Անգրիացց առաջարկած պայմանները մերժած ըլլալը, որ աշխարհ անեայն զարմացոց եւ որմէ տեսնուեցաւ թէ Բուրբուռն անձնատուր ըլլալու վրայ մոտածելէն դեռ շատ հեռու են։ Այս գիտակցութիւնն անգղիական ժողովրդեան վրայ շատ վատ տպաւորութիւն թողուց, զոր միշտ կը պարբեն Ֆէմըրէլին եւ իրայինք, պատերազմին մօն օրեր աւարտնորեւ սին յտսով։ Խազմական մօծ նշանակութիւն ունեցող քայլեր առնուլ, ճակատներ տալ չկարենալով, Բուրբուռն ըստ պահանջելոյն հարկին բազմաթիւ փորբ խմբերու կը բաժնուին, յարմարաթիւ դարձեալ միանալու համար։ Այսպէսով կը մեկնուին այն լորերը. որոնց համեմատ Գէվտի թռվ գտնուած 8000 հոգիէն հազի 1500, ապա 300 հաստարիմ միայն մասցած ըլլան իրենց գորավարին հետ իր փախստեան միջոցին։ Բաց աստի Դէվէտ կրցաւ իր բանակը միացրնել Բոթայինին հետ, որմէ ետեւ որից հաստատուն լուր մը կարելի չէ եղած առնուլ Բուրբուռն առած քայլերուն վրայ։

Առաջիկոյ Խորհրդարանն այնշափ ատեն ալէծուիք խոսութեանց շտենմուած տեսարան մը պարզելէն ետքը վերջապէս 8 14 թա խոտուիմակն փախնալով սկսաւ զործել։ Ձնուուրագրութեան, ցրոյ օրէնքներն ընդունուած են արդէն, որմէ ետք տարեկան եելւմուից առաջանահակեան հաշիր կարգադրելու պիտի անցնին, յառաջուրնէ տվյրական Յանձնաժողովներն ընտրելէն ետեւ։

Գաղղիոյ կարծես վիճակուած չէ իր ներքին խաղաղութիւնը գտնել։ Դրէյ ֆուսեան զայթագալից արարեներուն կը յաջորդեն մին զմիւսը մղելով գործաւորաց նուկայ գործադրութերը. անցնալ տարւան Լը Կրրօգի երկամթագործաց նոկայ գործադրութին յաջորդեց Մոնսո-լէ-մինի բրդագործաց գործադրուլը, որոն այսոր յաջորդած է շարագոյն մը եւ Գաղղիոյ համար

մասաբեր՝ Մարտէլի նաևահանգատի գործաւորաց գործադրուլը, որ ամիս ու կէս է կը շարունակուի երկուստեր կատաղաբար, որոնք իրաւարար չեն ուգեր ընդունիլ։ Կարմիր ընկերվարականը ամէն տեսակ ըռնական միջոցներով կը ջանան անարձել գործել ուղղոներն, սակայն օրէ օր կ'ամ եղին կողմանկցութիւնը, կամ գործել ուղղոները։ Յայսօր հացուած անդանակի վնասը տասնեւսկ միջիններ արդէն կ'անցնի։ Ծանաւոր ելաւ իտալական ծննդվայ նաւահանգաստը, որը նաւերն իրենց վաճառը կը թափեն։ Դժանիս Մէլլրան, իր հարազատներն իսկ չեն թող տար որ քանի մը վայրկեան շունչ առնու։

Դերմաննիա։ Դուլիէլսոն կայսրն ամսոյ սկզբաններն ի թրեմէն կառօք կայարան զացած միջոցին, զժախտութեան մը զի՞ն եղաւ, ինեացնորեալ մը բաւական ծանր պատճայ երկամթի կոտր մը նետերլի կայսեր կառօքն դէմ երկամթը կայսեր մական այսին ազանուելով աշբին տակ բաւական ծանր վէրը մը կը պատճառէ։ Ի սկզբան կարծունեած թէ դասադրութիւն մ'նալած ըլլայ, բայց նոյննեսուայն ըռնուած դաւանն հարցաննելով իմացուեցաւ թէ Հղագար յիմար մ' առնեւնին ունին. վէրքը, որոն կարեւորութիւն շտալ երեցըներ կ'ուզէն, զկայսրն Յշաբաթանկորին զամեց։ — Ճենական պատերազմին համար ընդունուած 152 միլինի վարկը բաւական չըլլալով պաշտօնարանն ուրիշ 100 միլիոն մ'ալ կ'ուզէ, որով ինչպէս ըստէ պատճառաւոր մը Գէրմանիոյ այս դէպ ի ծննդաւուած ամենապարհուրդաթիւնն իրեն բարդ միջիարդի պիտի նասիք։ — Բաւարիոյ գանունինամակալ լուստավլէիշխանն ամսոյ 12ին իր 80 երրորդ տարեղամթը տոնեց, որ առթիւ թէ Բաւարիոյ եւ թէ Գէրմանիոյ այլ կողմերէն համականաց մեծամեծ ցոյցեր կատարեցին։ Աստրիոյ Փրանկիսկոյ Ցովիկի ծերունի կայսրն իր ինամույն այս հանդիսութեանց անձամբ ներկայ գոտնուեցաւ։

Խոայիս իր ներքին վարչութեան մէջ մօճամիծ ինայդութիւններ մուծնեցու մուաղիրէ, զկայարար նոր թագաւորին զդրմամբ. այս նպատական վիճուորական կայուն բանակը նուազեցնելու փափար ունի. այս պատճառու “Երրակի նիգա-

կակցութիւնն, իրեն միայն ըեռ ըլլալուն լուրքը կը պտղուին իբր թէ գալ տարի նոտալիա այս դաշն պիտի չնորոգէ: Դերմանից կայսրն ամենայն ճիզ կը թափէ այս որոշումը վիթիւն տարս համար: Բաց աստի զեռ չի գիտուիր թէ արդեւ առեւտրական Ապահովառու պայմանադրութիւնն մը ծեռը զեբրու համար մէջտեղը նետուած քաղաքագիտական լոր մը չ' այս: — Սարաք պաշտօնաւանը չնշին ինդրոյ մը զո՞ւ երթալով տապալցաւ. անոր յաջորդեց այլեւայլ փորձերէ վերջ ժանարդէցի պայտօնաւանը:

Ուստի ամերիկան նոր մարտական պատերազմ՝ մը ծագած է: Միացեալ նահանգները կը կարծեն թէ ամենուն կրթան գորոգանակ, բայց այս սնագամ իրենց վարպետ գտնու: Ամերիկան ուզեց ուսական ներմուծեալ շաբարին մաքր քարձրացրնել զգալապէսն. Ուսիսիա սիրով ծեռը կայսրաց այս ճակատին եւ փիխադարձար ամերիկան երկաթեղինաց վրայ 30 տա հարիւր մարտ զարկաւ: Այս կոտէն Ուսիսիան միայն շահաւարութիւնն է արտասրահի ի Ուսիսիա: — Ուսանողաց մէջ խմիրում մը ժամանակի մ' ի վեր կը զարգանայ եւ արդէն իսկ անեան ցոյցերու բազմութիւն մը պատահած է ամէն նամասաւանական քաղաք: Բազմվերով ուսման նախարարին սպանման ետք՝ պաշտօնաւակալ մը փորձ մ' ալ փորձեց (կ' ըստի առ վրէժխնդրութեան) Պոքէդունոսցէվի դէմ: որ քարեզախտաքար պարոդին անցաւ: Վաննովսկի 78 ամայ նոր նսխարարը՝ երբեմ պարզմի պաշտօնեայ շտապինան լիազօր իշխութեանը մուղիքը է կարգ կանոն նախատեւ, եւ նախարակաց կրթութեան մասին շատ շնորհումներ ընել: Վերջերս եւած վեճ: Զարին դէմ զաւադրութեանց լիերը, բորբութիւն անհիմ եւ սույզոյ նն:

Ճնմանակ Գորդեան նանգոյը սկսած է լուծուիլ, թէ եւ ներբռուս եւ արտաքոս նորանոր դժուարակ թիւններ կը յարուցուին: Ճնմանց ամէնէն աւելի նամակողներն Միացեալ նահանգներն են, որ առարջակեցին թէ պետութեանց ճնմաստանէն

պահանջելու դրամական տուրքանքը 200 միլիոն անգամ: ու կիմ չանցնեի: Այս առաջարկութեամբ հանդերձ իրենց քածինն ապահովցնելու կը ջանան պահանջելով 25 միլիոնի գումար մը, որ չափազանց բարձր է համեմատութեամբ իրենց ցամաց ցուցած գինուորական գործունեութեան: Հապան Անգլիա, Ֆրանցիա, Ներմանիա, Ճապոն, Ուսիսիա ինչ պիտի պահանջեն, որոնց զօրաց բանակներն իրաքանչիւլն 10,000ը բազմօք կ' անցնի: — Պետութեանց մեծ տժգունութիւնն պատճառած է Ուսիսիոյ ծննաստանի հետ եզական դաշտադրութիւնն մը Մականութիւն նկատմամբ, պետութիւնը բոլորնին մատուցին ճնեն կառավարութեան եւ լինուացանցէն պահանջեցին դրամագրույն քնակալին, որ սակայն չտուու: Ուսիսիա ալ նանգաբն հրատարակի չէ ուզած առարկելով թէ Մանչուրիոյ գրաւանմը չէ նպատակը, այլ երկրին քաղաքական քարեկարգութիւնը, եւ անորոշ ժամանակակի մ' եւրը վերստին ճնեն կառավարութեան պիտի դարձնէ վարչութիւնը են են: Թէ եւ Ուսիսիա կը պնդէ սակայն ցամայօր են կայսրը դաշնագիրը չէ ստորագրած:

### Բ Պ Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Տ Ի Ւ Խ

#### Ո Ւ Ս Ո Ւ Մ Ն Կ Ա Վ Ե Ն

Հայոց բանակն ՝ սահրի-Ուրաքառու պատութեամբ ըստ աստիսանայ եւ պարսկի սեպագիր արձագագութեանց, 65:

Կծնակարանն ՝ թիվայէւ թիւկ 81 Պետրոպավան: 81:

ՊատՄԱԿն ՝ Ս. Սովիսաթեթուպանը ցինուու ընկու կը շարունակի, Ռ. Նդիսաթեթուպանը պազանչուու առ արտապատճեանը Վանդունի: 92:

Ծրուշուանսկն ՝ ծրուշուանսկան ուստիսմասիթիւնները Փոքը Ասիր նարաւ արեւելան կոտր: 108:

Լեջուաթեթանսկն ՝ Գաւառական բառեր: 114:

Մասնաւուօնսկն ՝ Ցիմբրեանց կ. Զարզ Դարզին. Ցաղաւարեան 8օց. ս.: Ցարուիսական կամութիւն

Գրանց ՝ Հայերէնին մէջ օտար բառերուն ինդիրու: 123:

#### Ա Ե Լ Ե Ւ Ա Յ Ե Լ Ք

Նոր Հայաստանութեանք: 125:

Ք Ա Շ Ե Ր Ք Ա Կ Ա Վ Ե Ն Տ Ե Ր Ա Կ Ա Վ Ե Ն 126:

Ք Ա Շ Ե Ր Ք Ա Կ Ա Վ Ե Ն Տ Ե Ր Ա Կ Ա Վ Ե Ն 127:

Վ Ա Մ Ա Վ Ա Կ Ա Վ Ե Ն Տ Ե Ր Ա Կ Ա Վ Ե Ն 128:

Հ. Ո Ւ Փ Ա Յ Է Վ Կ. Պ Ա Բ Ո Ւ 2

Վ Ա Մ Ա Վ Ա Կ Ա Վ Ե Ն Տ Ե Ր Ա Կ Ա Վ Ե Ն 129: